

## Կ Ի Ն Ն Ա Ր Ե Ւ Ե Լ Ք Ի Ե Ւ

Շ Ա Յ Ր Ա Դ Ո Ց Ն - Ա Ր Ե Ւ Ե Լ Ք Ի Մ Է Զ

—

### Յառարարան բարգևանչին

Հեռաւոր երկիրներու մասին մինչեւ հիմայ մեր ունեցած ծանօթութիւնները, ինչպէս կ'ըսեն ուսումնասիրութեանս հեղինակները ժան  
Ֆօքանէ եւ Հանրի Մարինի, ստացած ենք զրեթէ միայն ճանապարհորդական պատմութիւններէ, որոնք եթէ ոչ բոլորովին երեւակայական այլ առաջնովապէս շափաղանցեալ պատմութիւններ են: Խսկ մենք՝  
Հայեր՝ կրնանք ըսել, թէ բոլորովին անտեղեակ ենք ի՞նչ դեր որ կը  
կատարէ եւ ի՞նչ պայմաններու մէջ որ կը գտնուի կին ըսուած արարածը այնպիսի երկիրներու մէջ՝ որոնց անունն իսկ նոր կը թուի  
մեզմէ շատերուն համար: Պիտի տեսնենք, թէ նա շատ գժուարին կացութեան մը եւ այնպիսի տարօրինակ պայմաններու մէջ կը գտնուի որ բոլորովին անհամապատասխան է մարդ-արարածի զգացումներուն: Կինը նոն՝  
երբեմն գերի է, երբեմն անարդուած եւ մինչեւ իսկ անպէտ արարած մը նկատուած: եւ սակայն եթէ մէկ կողմէն տեղական օրէնքն է որ կը արամադրէ կինն հպատակիլ մարդուն, բայց երբեմն ալ իր բոլորովին ստրկացած զգացումները եւ իրեն արժանիքին անգիտակցութիւնն է որ աւելի համարձակութիւն կուտան օրէնքին եւ մարդուն՝ իշխելու համար անոնց վրայ: Աւէտ Նաիլ, Ծ'Զապ, Մարօք, Նաիր, եւն, իսկ ասոնց հակառակ Լաօս, Թաիթի, Ապիսինիա եւն այնպիսի երկիրներ են ուր կինը կը գտնուի մարդկային գաղափարէ կամ արամարածական օրէնքներէ բոլորովին դուրս կացութեան մը մէջ: Թէ ի՞չի՞ կարելի է վերագրել զայն, հաստատապէս չէ կարելի կարծիք մը յայտնել, այլ այսչափ միայն կրնանք ըսել թէ կիները բռնապետութեան ներքեւ ճշշտուած: Թոյլ տուած են օրէնքին որոշել իրենց վիճակն ու. կեանքի պայմանները, մարդ-արարածի պահանջներուն համեմատ: որով կը հաստատուի ժիշպէոր սա խօսքը.

«Մարդիկ կը հաստատեն օրէնքներ,  
իսկ կիները բարքերու Ն (Ժիշպէոր)

—

Թէ ի՞նչ է բազ հակնուրիւնը  
եթէ նկատի առնուի կնոջ ընկերական վիճակը :

Քանի որ բազմակնութեան հետեւանքներուն վրայ կը խօսինք .  
հարի է նախ որոշել անոր սկզբունքները :

Բազմակնութեան օրէնքը որ արեւագարձային երկիրներու ժողովուրդները՝ ինչ ցեղի եւ կրօնքի ալ պատկանին՝ զբնթէ առնասարակ ընդունած են, Գրւրանի մէջ իրը աստուածային օրէնքի մը հեղինակութիւնը ներշնչելով՝ կարելի է նկատել մահմէտական օրէնքի գլխաւոր հիմքներէն մին : Հսուած է թէ Մուհամմէտ բազմակնութիւնը հաստատած է իր կիրքերուն համար. ասիլա անընդունալի է, քանի որ մարգարէն իր անհատական ապականութեանց համար քմահանոյցի օրնքներ հաստատելով չէր կրնար ընդունութիւնը իւ նաեւ ժողովուրդներէ որոնք հին աշխարհի կէսը կը Դամկէին : Աւելի արամաբանական պիտի ըլլար մթէ ըսէինք, թէ Մուհամմէտ գիտցած է լաւ ուսումնասիրել արաբական ցեղին բնագրութիւները եւ զանոնք գործածել ի նպաստ իր հեղինակաւորութեան . իր աղագայ համբաւին եւ մանաւանդ իր կրօնական գաղափարներուն :

Բազմակնութիւնը խստիւ պատուիրուած է եւ կը գործադրուի մանաւանդ այն երկիրներու մէջ՝ ուր բնական ընդհանուր հարասաւութիւն մը զոյութիւն ունի . եւ յիրաւի, Արեւելք եթէոչ արուեստով եւ վաճառականութեամբ, գէթ կիմայով խիստ հարուստ է : Յայտնի է թէ տաք կիմայի մը մէջ երկիրը կ'արդիւնաբերէ առանց յոգնութեան, մինչդեռ զորտ եւ նոյն իսկ բարեխսուն երկիրներու մէջ ֆիզիքական պէտքերը հաշառակը կ'ապացուցաննն . այսինքն ազքառութիւնը Արեւելքի մէջ ֆիզիքական պէտքերը գոյութիւն չունին :

Հարկ է միանգամայն դիտել թէ ցուրտ կլիմաներու մէջ միակնութիւնը եթէ բնական օրէնք մ'է, ապայն հաստատուած է նաեւ երկու սուներու գրւթէ հաւասարութեան սկզբունքին վրայ, մինչդեռ բազմակնութիւնը իրեն հիմ ունի երկու սեռերու անհաւասարութիւնը եւ կնոջ ստրկութիւնը : Եթէ կը թուի թէ հալտհական աշխարհնը գէպի անկում կը դիմէ, կրնանք ապահով ըլլաւ թէ բազմակնութիւնը անոր գլխաւոր պատճառը չէ, որքան որ ալ փորձուինք հակառակը համոզուիլ :

Օրէ օր բազմացող կաթօլիկ եւ աւետարանական հաւատացեալները որոնք միակնութիւն կը քարոզին, զգալի կնրապով նուազ են այլաղան մահմէտականներէն, որ աշխարհիս ուրիշ մասերուն վրայ կը հետեւին բազմակնութեան . եւ այս վարդապետութեան տարածումը օրէ օր աւելնալու վրայ է . Աշխարհիս տարածութեան վրայ այսօր կը գտնուին երկու հարիւ բաթուուն միլիոն մահմէտական, ասոն ցամէնն ալ սիրտի

տէր են, եւ կիներն իրենց զաւակները կը սիրեն այնքան հաճուքով, որ՝  
ինչ որ ալ ըսուխ՝ կը հաւասարի մերիներուն . այդ մարդիկը կ ըող  
են սիրելու հաւասար մեր բազմաթիւ պատանիներուն, որոնց ափսոսակի  
կրթութիւնը եւ հաճուքի գեղծումը ժամանակէն տառաջ կը ծերացնեն  
զիրենք եւ այնպիսի տարօրինակ եղանակով մը կը պատրաստուին քը-  
րիստոնէական ամսւանութեան :

Մեր մէջ՝ ընտանիքը հետզետէ աւելի կը բաժնուի, ամէն մէկը  
կը հետեւի իր գիտցածին, եւ ալ եւս զրեթէ ոչ ոք կը հնազանդի հայրա-  
կան հեղինակաւորութեան, այլ կը տիրանայ միակ կոշտ գաղափարակա-  
նի մը, այն է ամուրիութեան եւ կամ կարելի եղածին չափ նուազ որ-  
դինութեան : Մահմէտական ընտանիքը՝ Աստուածաշունչի ժամանակ-  
ներուն՝ պէս՝ մնացած է հայրապետական . ուժով, միացեալ . հաւ աք-  
ուած յարգելիք պետին բոլորտիքը որին մէկ նշանը իսկոյն գործադրը-  
ւած նշան մէ : Եւ, ինչպէս որ պահ մ'առաջ մեր նախապաշարունիե-  
րու մասին խօսած ժամանակնիս կ'ըսէինք, պէտք է հաւասար թէ այդ  
մահմէտական ժողովուրդներու մէջ կինը դիտցած է ստեղծել իրեն հա-  
մար վիճակ Ֆը որ օրէնքին սահմանածէն դուրս է . մինչեւ իսկ շամեր  
իրենց ներքին կենաքին մէջ տիրացած են ընդհանուր ակնածանք աղ-  
դող առաջնութեան մը : Եւ սակայն կարելի է նշմարել ինք բազմակնու-  
թիւնը նուազելու վրայ է . բայց թէ նշմարել անոր վախճանը՝ ասիկա  
քիչ հուանական է . ամէն պարագայի մէջ ընդունինք թէ բազմակնու-  
թեան վերջացումը չպիսաք ըլլայ Արեւելքի բարքերու պատճառ . քանի  
որ ամէն կիմա, եւ ամէն ցեղ չեն կրնար յարմարի բարքերու ազա-  
տութեան :

Մահմէտականները մեզմէ բոյորովին տարբեր կերպով կ'ըմբռնն  
բազմակնութեան վարգապետութիւնը, եւ զայն կարենալքացատրելու  
համար՝ հոս ամբողջութեամբ մէջ կը բերենք ոռութան Մահմուտի ա-  
մուսնութեան առթիւ իմամի մը խօսքերը .

#### «Սուլթան» ,

«Մարզիկ ծնած ժամանակնին կը վայելեն բնական իրաւունքի մը  
առանձնաշնորհումը, այն է՝ ամէն կիներու ամուսինն ըլլալ :

«Այլ եւ այլ օրէնսդիտներ այս իրաւունքէն դրկած են Արեւմուտ-  
քի բազմաքարթեալ կոչուած ժողովուգները . սիալը եւ քմահանոյքը  
ներշնչած են օրէնքներ, որոնք բոլորովին հակառակ են բնական ի-  
րաւունքներու եւ ընկերական սկզբունքներու . հետեւաբար միշտ դոյթու-  
թիւն ունեցած են խառնակութիւն, նախանձ, ընտանեկան երկպառա-  
կութիւն, եւ՝ ինչ որ աւելի վտանգաւոր է՝ խորշում : Այդ օրէնսդիտ-  
ները կ'արգիւն ցանկութեան ազատութիւնը, մինչդեռ անխուեմօրէն  
ազատ կը ձգեն ինչ որ կրնայ գրգռել . եւ այդ օրէնքին անզործադրու-  
թիւնը ապացոյց մ'է օրէնսդիտին տպիտութեան :

«Երկինք միա՛յն ժարգարէին սահմանած էր բնութեան եւ իմացականութեան այլքան դժուարին համաձայնութեան յաջողութիւնը :

«Թողունք այն անհաւատ ժողվուրդները որ չեն ճանշնար սուրբ Գուրանը , անոնց թողունք միակ առարկայ մը վայելելու եւ բացարածակ տէրը ըլլալու տիսւր միսիթաբութիւնը բայց մենք , որ ճշմարտութեան ճառագայթներով լուսաւորուած եւ հարազատ ցանկութիւններով ոգեւորուած ենք , մեզ համար՝ միայն իւրաքանչիւրին խելացի կարգադրութիւնը պիտի կարենայ սահմանել կիներուեւ գերիներու թիւը : Մենք իրաւունք ունինք զանոնք պահելու անզգոյշ նայուած քներէ , եւ մեզի թոյլ տրուած է հեռացնել ամէն անոնք որ անարժան են մեր սիրոյն , որպէս զի ինչ որ հաճոյքի համար սահմանուած է՝ կեանքի գառնութիւնը չըլլայ :

«Ա՛յս է ահա մարգարէին բերանով եւ օրինակներով մեզի ցոյց տըրուած սուրբ օրէնքը : Նա իր կիներէն հինգ հատը արձակեց , ունեցաւ ամենէն գեղեցիկ գերիները . եւ իր զրօսանքներուն այլազանութեան շնորհիւ կրցաւ ապահովցնել հաւատարիմ սէր մը , եւ ամենամեծ ձեռնարկներու միջոցին կրցաւ վայելել իր հետեւորդներուն համար պատրաստուած պարտէզին հաճոյքները եւ սակայն , ո՛վ սուլթան , յարգանք կը պարտիք ձեր կիներուն , անոնցմէ իւրաքանչիւրը իրաւունք ունի ձեր շնորհներուն . ամէն ինչ պարտականութիւնն է , եւ զուք իսկ զերծ չէք անկէ , նոյն իսկ ձեր ամենայետին գերիին համար :

«Եւ դու , արե՛ւ զեղեցկութեան , անզուզական Սուլթանունի սիրոյ , կ'ընդունիմ թէ կինը հոգի ունի , գու հոգի մ'ունիս : Ի՞նչ վկայութիւն կրնայ այս ճշմարտութիւնը կասկածելի ընել . Ի՞նչ , այն սեռը որ մարգարէին եւ անոր հետեւորդներուն հաճոյքի տարկան եղած է . միթէ պիտի ոչնչանա՞յ առանց վարձարութիւն մ'ունենալու , քանի որ անոնց երջանկութեան մասնակցած է : Ո՛չ , այս զարհութելի գաղափարը միայն Սատանայէն կրնայ ներշնչուի : Ո՛վ Սուլթանունի , հոգի մ'ունիս որ սահմանուած է այն երջանկութեան որին սահմանուած է նաեւ հոգին քու ամուսնիդ , որ կուզայ քովդ հանգչելու երբ յոզնած է արքայական աշխատութիւններէ : Քու գորո՞վդ անոր համար , եւ բարեսրտութիւնդ այն միւս կիներու համար որոնք քեզ նման կը ծառային ամուսինիդ հաճոյքին . ահա՝ պարտականութիւններդ , որոնք կ'առաջնորդեն քեզ հաճոյքի պարտէզներն ուր երկնային մարդիկ վարձատրութիւնդ պիտի ըլլան : »

Դիտելու կէտ մ'է թէ ի՞նչպէս իմամը կ'ակնարկէ հոգիին՝ որ կայ կնոջ մէջ : Ցիրաւի Գուրանը լուռ է այդ մասին . եւ որովհետեւ նա չընցունիր տկար սեռը Սրբայութեան մէջ , մահմէտականները կը հետեւցնեն թէ կինը հոգի չունի : Խսլամի մեկնիչները շատ վիճարանած են այս վարդապետութեան վրայ . շատեր այս կնճռոտաւթիւնը լզւծած են , ը-

սելով թէ կընը իր մահն յետոյ մարդու փոխուելով ընտրեալներու բը-նակութեան մէջ պիտի կարենայ մանել :

Իմամը իր մառին մէջ կըքացատրէ թէ ի՞չո՞ւ համար կ'ընդունի կը-նոջ մէջ հոգիի զոյութիւնը եւ չի վարանիր խոստանալու այն միև - նոյն վարձատրութիւնները որ մարգարէն կըպահէ միայն մարդոց : Դիակլու արժանի է նաեւ, թէ մահմէտական սովորութիւններու մ ջ ամուսնական յարկին ներքեւ երկրորդ կնոջը մուտքը առաջինին համար ոչթէ նախանձի պահանառմ'է, այլ մանաւանդ ընդհակառակը այս մասին իր ապացոյց մէջ կըքերենք արաբական պատմութենէն ղազնէվի Սուլ-թան Մահմուտի հետեւեալ ղէպքը . — Պարսկաստանի յաղթականը Հե-րաթ էր, երբ իր հարազատ կինը Սուլթանունի Հարամնուն եկաւ զի՞նքը գտնելու : Սուլթանը գրեթէ նոյն միջոցին յայտնեց Հարամնունի, անոր ել կրորդ ընկերունի մը տալու նպատակ ունենալը .

— Անչուշտ Պարսկաստանի իշխանունին է, պատասխանեց Սուլթա-նունին, առանց վիշտի քու սէրդ պիտի բաժնեմ անոր հետ :

— Բայց, վրայ բերաւ Մահմուտ, միթէ պէտք չէ՝ որ ցաւիմ քու անտարչերութեանդ վրայ, որով կը բաժնեն իմ սէրս :

— Ո հ, տէր իմ, պատասխանեց Հարամնուն, ոչինչ կընայ երբենք բաժնել իմ սէրս, ամբողջ սիրսս քեզ համար է, բայց Մահմուտի սի, ուշ տրնզիրքի համար է . իսկ ես կը բաւականանամ եթէ միայն կսրս . նամ քանի մը վայրկեան տիրանալ անոր :

Պարսկաստանի իշխանունին Սաթիւնոյն իսկ սուլթանունին ամ . զեկանալով իրեն եղած պատիւր, յայտնեց իր երախտագիտութիւնը եւ վատհեցուց անոր իր սէրը :

— Իշխանունի՛, ըստ Հարամնուն, սէրը եւ պարտականութիւնը որ մեզ կը միացնեն միեւնոյն ամուսինին, հարկ է որ մե՛զ ալ միացնեն իրարու :

Ահա այս սկզբունքներու վրայ հաստառուած են առ հասարակ մահմէտական կնոջ կեանքի պայմանները : Սովորութիւնները եւ բարքերը կրնան տարբերել արդիւնքը, ինչպէս որ պիտի տեսնենք, բայց հիմը անփոփոխ մը մնայ :

Թրդմ. Հ. ԱԼԱՑԻՆ

Պատմական